

## ՀՐԱԺԵՑ

Ովկոյգներու պէս հասումցան մեր համբայրներն...

Լրու՛նք, լրու՛նք, ո՞վ սիրական արեւաշուի,  
Ո՞չ մէկ շըշուկ ու ո՞չ մէկ հունչ անգաղտնապահ,  
Մեղրալուսնի առ մեզաւոր խնջոյժն վերջ...:  
Թող պարաւորին ձայներն ամէն, հերք ու վերյաւշ  
Խոր յայգերու դողին օրորալ լրութեան մէջ,  
Խմ ցանկալի, ու յափիւեան անմասոյց սէ՛ր,  
Խնձուն խրլաւծ այլ ընդ միշտ իմ յորթաներու  
Սուրբըմծայուած գեղեցկուրի՛ն դռւն երկաներձ:  
Մեր աչեկուս մէց կարօտի լիներ իմկան  
Ու առողուցան հան հեշտանի առաջասաներ,  
Մեր արիւնէն շաներու պէս լոյսեր անցան  
Ու բըրռացին մեր ըստութեներ իսկ հեռուաւոր  
Իր համբայրէն:  
Մեր պրտիւուն խորն անքեզուած մայիրներէն  
Կարծես կայծեր հրդեներու պէս բոշմեցան  
Ու պարտէղն մէց տենչերուն արեւակէզ'

## Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ի Ն

Նաղկին յաւէտ երանեւթեամբ,  
Հայրենի՛քի իմ իմաստուն,  
Ա՛լըսուսնես ո՞չ մէկ մուր ամպ,  
Լուսապայծառ մընան դուն:

·յգ ես բացեր մեզի հանուր,  
Մեր երազին հրնամեայ.  
Քու ժաղցրանուն կանչին ի լուր  
Մեր սիրուն այսօր կը խայտայ:

Անհամբեր ենին, մանկան մը պէս,  
Ռիախութեամբ տալցում,  
Գիրկըդ նեսունի, համբարել ենզ  
Սիրով համակ բըրռաւուն

Երգեր էինչ ենզ անընդմէջ,  
Վերականգնեւմդ երազեր.  
Քու սէրբդ վառ, կարուտ անշէջ  
Մեզ լըլիկը էր, իրկիզեր:

Այս, գիտնայի՛ր՝ դամն օրերու  
Ի՞նչ հացեսան խոր վիշտեր  
Ապրեր էինչ ենզմէտ հեռու,  
Ի՞նչ ան էինչ տըրայտեր...:

Տե՛ն ոս ձեռ եերս, գիշերներուս մըդաւանցէն,  
Քու մատներուդ տաք հրաւամին կարօւանէռվ,  
Եւ անդահովս անկարելի զեղումներուն,  
Աշեանային տերեւներու պէս դեղնեցան...:  
Ու այսին մէջ՝ չարասանեւած միրոյ բաներս,  
Հեծկրտսանի պէս անաւիդի մակնիքն ապու  
Դիշերն ի բուն մըմբնչելէն, երւոգեցսն:  
Խմ ցանկալի այլ յափիւեան անմասոյց սէ՛ր,  
Հըրաժետին հեշեց վայրկեանն եղերական  
Եւ անբանաց գիշերն իմկան մեր հագույն մէջ...  
Մընան բարո՞վ, մընան բարո՞վ...:  
Բայց վիրաւոր սա շըրբներէս պիտի չկարին  
Ակսուսանի կամ գորման ծանր, արաւուն խօսեր.  
Ո՞չ մէկ տրտունջ, ո՞չ մէկ արցունի անգաղտնապահ  
Բաժանաւմի ցանն օրորալ լըութեան մէջ:

ՄԱԱԻ ԱԹՄԱՃԵԱՆ

Մըդկրտսացեր, տրէներ ա՛յնքան,  
Օտար դուռներ ափ առեր,  
Աստանեական, անհանգըրւան,  
Երկար էինչ քափաներ:

Ինիկը, եկեր, մաշած ցուպով,  
Բաւիդին մէջ մեր վազքին,  
Հայրենաբազգ հուր կարօւավ,  
Նրազեր միշու ժեզ կըրկին:

Մեր կործէին տակ ժեզ մեծցուցեր՝  
Մեր հետո զավիկ մը նըման,  
Պըրտցուցեր պանդուխտի մեր  
Ճամբաւն վըրայ մանիման:

Կուզանէ ահա, խօլ նախրանէռվ  
Կը բըոչինի ծոցդ արփաւէտ,  
Գորկազին համբայրներավ  
Ողջագուրուի ժեզի հետ:

Կուզանէ խընդուն եռ բըրսինքիդր,  
Ճիգիդ նարտար ու բեզուն,  
Մերը խանին, բարձ արփիդ  
Բիւրեղ շաղին տակ օծուն:

Կը մաղքենի, խրսխու ու խսմդավառ,  
Որ երկնիդ տակ լաւսենէն  
Միշտ չողաս ու դէմքրդ պայծառ  
Ա՛լ պիդ ձեռքեր շարատնեն:

Արշալոյս ես բացեր այսօր  
Մե՛զ, արշալո՞յս ծիրանի.  
Նաղկի՞ս, ապրի՞ս յաւէտ հքօր,  
Մասի՞սրդ ժեզ հովանի:

### ՀՐԿԻԶՈՒՄ

Պիտի բոցսին արքշիմ մեռնող այս երգերուն՝  
Դեռ չըլքած զիս ի սպաս միսաք, աչք ու դաստակ.  
Պիտի շեշտերն հծծիւններուս իմ կերկերուն  
Էլլան խարոյկը երկունին յսգնավաստակ:  
  
Իմ տժգուննո յայսիս նամերուն վրայ դեգերուն՝  
Պիտի չընեմ այիւրս զիրն ինձ անդաստակ.  
Պիտի վառեմ օրհասակամ այս երգերուն  
Խիտ մացառունն, ո՞վ ոսյխեր դուք իմստատակ:

... Ահա՛ բոցերն, ո՞վ դուք՝ հոտպիտ ու դերասան,  
Դուք իմ կսղերս ուտող դեւեր ապերաստ,

Լուսէ փառքովդ, դարեր հազար,  
Իմ կենսայո՞րդ հայրեմիք,  
Մընա՞ս շէնշք, մընաս պայծառ,  
Էլլաս յաւերծ երշմնիկ:

ՅՈՒՆԱՆԵՍ ՄԱՀՏԵՍՆԱՆ

ՆԻԽԱՆԳԱ-ՌՈՒԱՆՈՄ (ԳԵՂՃՔԱԿԱՆ ՔՕՆԿՕ)

ՑՈՒՑԱՐ 1947

Ահա՛ հրդեհն անկերպարան իմ քուլքերուս.

Եկէֆ խրախի՛, դուք սովիետներ նենց ու քերուս,  
Եկէ՛ֆ, երդե՞հ կայ, հրնուեցէ՛ք անը քացէն,  
Ու քող ձեր պիդ խայթոցմերն ա՛լ զիս չըխոցեն:  
ՊԵՏՐՈՍ Պ. ՄԱՐԶԻԿԵԱՆ  
ԹԵՍԱՂՈՆԵԼՔ, 1938

(1) ՅՈՒՆԱՆԵՍ ՄԱՀՏԵՍՆԱՆ Եւ ՊԼԱՏՈՆ ՄՈՐ-  
ՃԻԿԵԱՆ, որոնց բանաստեղծութիւնները կը հրա-  
սարակուին Անահիտի Ներկայ թիւին մէջ, գեր-  
չերս Խորհ. Հայաստան մեկնեցան:

